

## ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՍ

Տարեկան հանդիս տօնի սրբոց թարգմանչայն  
Ներոց Այսպահայ և Անորոշայ :

Ո՞ր և իցէ ազգային ուրախութիւր  
այնչափ աւելի մեծ ու սիրելի է ազ-  
գասիրաց, որչափ որ աւելի յիշեցընէ՝  
թէ ազգին յառաջադիմութեանը և  
երջանկութել ինչպէս զօրաւոր պատ-  
ճառ եղած է : Այսպիսի ցնծալից յի-  
շատակներէն մէկն է մեր ազգին հա-  
մար՝ սրբոց Ուարդմանչաց տօնախրմ-  
բութեան տարեդարձը . որովհետեւ  
ամենուս յայտնի է թէ ան մեր երա-  
նելի նախահարցը արդեամբքն է որ  
մեր պատուական լեզուն իր յստակու-  
թեանը մէջ պահուած, ու աստուա-  
ծաշնչին սքանչելի թարգմանութելը  
և ուրիշ ընտիր գրուածքներովը ան-  
մահացած է : Անոնց արդեամբքն է  
որ մեր ժամակարգութիւնը զարդա-  
րուած ու պայծառացած է : Անոնց ար-  
դեամբքն է որ մեր ազգին ստոյգ պատ-  
մութիւնն ունինք ու կը վայելենք, և  
օտարաց ալ անոր վրայ լուսաւոր տե-  
ղեկութիւններ կը հաղորդենք : Անոնց  
արդեամբքն ու աղօթքովն է որ ին-  
չուան հիմայ ալ ազգասիրութեան  
կրակը բոլորովին չէ մարած մեր ազ-  
գին սրտին մէջէն . և անոնց բարե-  
խոսութեամբը կրնանք յուսալ՝ թէ  
օրէ օր աւելի յառաջադիմութիւն տես-  
նենք մեր ազգին վրայ՝ ուսումնակա-  
նութեան ու բարեկիրթ մարդավա-  
րութեան կողմանէ :

Այս բաներս խիստ աղէկ գիտնալով  
նաև մեր Այսպահանութեան անձինքը  
և աշակերտները, ինչպէս որ սովորու-  
թի ունին այսպիսի առիթներու մէջ՝  
աս տարի ալ սրբոց Ուարդմանչաց տօ-  
նին օրը միաբանական հոգեւոր ջեր-  
մեռանդութիւններէն ետեւ, իրենց  
ազգասէր եռանդը և ուրախութիւնը  
մասնաւոր կերպով մըն ալ յայտնի  
ըրին՝ զանազան ոտանաւոր բանա-  
ստեղծութիւններ շարադրելով ու

միաբան կարդալով : Անոնցմէ մէկը  
աչա հոս կը դնենք :

## ՈՒԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑ

Անր ուր քառեակ գետք արծաթի գեղանիք,  
Սրեգական, կենաց, միրոյ հայրենիք.

Իւառն Ազատ որ գագաթամբ աստղածեմ՝  
Ցանդընդախոր բազմի ՚ի վիհ ՚ի նըսեմ.

Ցաւերժական կողիւք պատեալ բիւրեղեայ,

Ուր ոչ բազէ ոչ թէն արծուոյն խոյանայ,

Լոկ լըռութիւն բազմադարեան տիրէ անդ .

Ցականց վանեաց ՚ի պազպաշուն գարւանդ

Ընդ անվթար կապոյտ վրանաւն օդապար

Հոյաթեալ չեմի Ոգի վեհափառ :

Մայրեաց հանգոյն նազի հասակն երկնաբերէ,

Թէք ձինափայլ լայն առագաստք օգահերձ .

Արևատիպ վերամրառնայ պերձ ՚ի գլուխ,

Ճակատն յըստակ դաշտ ծաղկածին կաթնաբուխ .

Քաջագանդուր լըւսացնցուղ վարպէ ՚ի յուս .

Սպիտակափայլ գան բոլորին լանջս ՚ի կոյս .

Կամարակապ կապոյտ յօնիցն ՚ի պարզուած

Զոյդ արեգունք տեղան առափափ փայլականց :

Եօմնապարոյր բոլորն է թագ գագաթան ,

Կենաց փայտին գալարագեղ ուստ՝ մական ,

Եւ արքենի գահաւորակ հինաւուրց՝

Կողք են Լաստին որ նախ ծրփաց յալիս ջուրց :

Սա հրեղինաց ոյք յարարչէն կարգեցան

Լեալ անդրանիկ հողագընտոյս ոստիկան ,

Ջնախին յերկրի հանգիստն ոտից Աստուծոյ

Եառ վիճակ զաշնարհ մեր, փառք հիւսիսոյ :

Բարձր ՚ի գարէն գիմեր յշգեմ քաղցրաբոյր .

Դառնայր անդրէն աջոյ վէհին ՚ի համբոյր ,

Սիրով կապեալ ՚ի հարազատն Արագած :

Նոյն և ՚ի ծուփս աշխարհակուլ կոհակաց

Ղեկավարեալ անդեակ փայտին կենսակիր

Ընդ հետո անհետ հանդուցանէր յիւրն երկիր .

Եւ զԱնմահին պարզեալ չնդ օդ զաղեղան

Առեալ ըլլարս՝ ըզչաշտութեան երգէր ձայն :

Հազար ամաց աչք պարայած սիրտ ՚ի բոխն

Քաղցրիկ դիմօքըն գիւրէր տան թորգոմին : —

Իսկ այժմ ՚ի նոյն մենացեալ սար ցըրոտագին

Նըստի ըլուկի հայատանեաց վեհ Ոգին .

Չեռն ՚ի ծնօտի, յեց արմիկամբն ՚ի տապան ,

Թաւալ ՚ի գոդս իւր ունելով հին մատեան ,

Թագն ՚ի վարսից ՚ի ծայր շարժի վայրապար ,

Վայրնկեցիկ կայ գաւազանն ՚ի սընար .

Չորք առ ոտիւքն արծուենըշան դընին գրօշք ,

Եւ առիւծունք և կնիք վարազ, ու ապարօշք :

Հազիւ շարժին արտևանունքըն տամուկ

Ծաւալցեալ ՚ի կայս ու՚ի կոյս գառն ՚ի սուգ .

ՑԱյրարատայ ցԱլիս, ցըծով Վըրկանաց

Միօրինակ իսազայ ըըրօք ութիրազգած :

Մերթ ընդ կողմանս քաղաքանւոյն մարդաշատ

Ուր Արմակիր, Տիգրանակերտ, Արտաշատ ,

Ընդ Երուանդեանս մերթ ընդ Վաղարշ և Դառնի ,

Չուր որոնէ նա զԱրտագերս և զԱնի :

Անդ վաղափուլ գիւտէ գերբուկս ՚ի չինին ,

Եւ յարտասուացն ՚ի յուխ զանգի սեաւ փոշին . . .

Էզահաստանս զըննէ զչայոց ոսկեգանձ ,

Թափուր դադարք , տուն գաղանաց ամեհեաց . . .  
 Ոչ ևս նաւաց հեռաստանէ գայ տորսիլո  
 Բառնալ յերկրէն ըզբովիձայս ոսկեծիլ .  
 Եւ ոչ զաշխարհս հատեալ դառնան լի դանձիւք  
 Վաճառականքն յաւիտենից հայկաղոնք . . .  
 Սուդ ՚ի Սիսակ , Ծահապիվան քաջերէ  
 Զնաւասարդին նորամբեր տօն լըռէ . . .  
 Ոչ ևս հրնչէ փողն որսատեն ՚ի բըռուց ,  
 Սեպուհ , Սուկաւ ոչ այլ խոյտան յալէլուս . . .  
 Հայի ՚նդ Ծատդոմն՝ հովանաւոր Կամենայց ,  
 Եւ ուր մանկունքն թարթափեալք դըրունց . . .  
 Արինուուգն երիթանայ Ծաւարշան  
 Ուր սաստ Պարսկին շիշաւ և պիղծ ատրուշան :  
 Առ սուգ սրբունն և յարդարակ ՚ի զայրուց  
 Լացուցանէ զալիս Մասեացն ՚ի յալուց .  
 « Հայկ իմ , գոչէ , Արամ , Տիգրան , Արտաշէս ,  
 » Տըրդատ , Գրիգորք , Ներսէսք , Մեսրոպ և Մով  
 սէս » . . .  
 Եւ արձագանքը լըռեալ չետուն ըզբարձուած .  
 Դարձուած չետուն , գելան աղեն և լըռեաց :  
 Վարս ոսկեթել դիմացն հիւսէ վարագոյր  
 Ծածկէլ յերկնից զարտասուս քաղցր և տրիսուր .  
 Խոր հառաչանք գան ընդ շըրթունս ծիրանի ,  
 Կիսահագագ ճայն արձակեալ բարբառի .  
 « Ինձ ո՞ր ափոփումն անմահութեն իսկ պարզէ  
 » Եթէ զքաղցրիկ կորոյս երկիր իմ զարև .  
 » Ո՞ր մըխիթար թէկ կայ բնութիւնն անտրիսէղծ  
 » Մինչ պայազատքըն պանդըստին խորթ աստեց .  
 » Ահա ամբոփք երիկեանք աղդք են հզզօր ,  
 » Եւ խանձարուքը մարդկան նընջեն ՚ի քո՞ւն խոր :  
 » Անդ ուր անմահք ընդ մահացուաց պարէին ,  
 » Ուստի չերարձ տէր ՚ի սպառ ձեռ զշդեմին . . .  
 » Ո՞ւր իմ իշխանք՝ հիւսիսայնոց վեհազունք  
 » Ի դրանց ձորայ մինչ յէլլադա սանձարկուք . . .  
 » Ծատ բարեբազզ էր շատ Սաղինն անորդի  
 » Որ զեփրատաւս նըստեալ այսու վտարանդի ,  
 » Կախէր զըռուեացս իմ կողէրաց տառնաղիս  
 » Ի վէխտ աղիսն հեղզոր պըզոոր զիւր լավիս .  
 » Խսկ ո՞ր կոհակք այսմ աշխարհիս արժանի  
 » Լալետը իցեն , որում երկինք են դրացի . . .  
 » Ո՞ւր վեհազանց իմ սոստնք , Յաշոք և Երէղ  
 » Յաղթանակաց ուազդ աղդ կրօնից ասպարէզ .  
 » Ո՞ւր մուսայից մըրցող Գողթան բամբռահարք ,  
 » Եւ մեհենից և դիւանաց վլսեմ տառք :  
 » Ո՞ւր սօս արբայն և փառազարդ նախարար ,  
 » Եւ եռանդուն զօրաց հանդէս ծաղկենկար :  
 » Ոչ ևս օրհնէ խաչ , և սուսերք յարձակին ,  
 » Եւ յաղթականք դառնան ՚ի տուն կիմ յերկին :  
 » Ամենավարժ ուր իմ մանկունքն իմաստից  
 » Յաղանց ամէն հաւաքողք մեղք ըզտառից :  
 » Դրախտ իմ փառաց , փառաց իմ դրախտ հայ .  
 աստան ,  
 » Տէր անմահից , յանմիխիթար ծածկի մթան :  
 » Անդ անկան բարձք , աշկունք նընջեն անյարիր  
 » Եւ ամենայն փառք իմ հողմոյ վասնին ցիր : —  
 » Եւ մինչք ցեղը կայցէ , Տէր , ցեղը ոստինհար  
 » Երանութեան յերկրի բընիկըն դաւառ :  
 » Միթէ լիցի իբր ըզբարէլն հայաստան  
 » Կամ ըզկինուէ զոր մերժեցեր յաւիտեան .  
 » Եւ ամսի անյիշատակ անտերունչ

» Կացցէ երկիրն ուր ածեան քո գնայ շունչ : —  
 Զայս չերմն Ոգին հայաստանեաց և զայսդոյն .  
 Եւ երկոքին ձեռքն ըզդիմք դակագոյն ,  
 Անշարժ անշունչ կայր իբրու սար ՚ի սարին ,  
 Եւ արձագանքը ՚ի խորս խորոց հեծէին : —  
 Իսկ հայրն հանուրց անժամանակ քաղցր Ած .  
 Աննարկեալ վեհ յօնիւք ՚ի գլուխըն Մասեաց .  
 Գերովլիխան ծոցով փըշեաց սիւդ կըրկին ,  
 Եւ սարք սարսեն Այրարատոյ , և Ոգին .  
 Վարսիցն հերձաւ անդ ոսկեթել անջըրպետ ,  
 Աչքն ՚ի ծաւալ Ճօճ առնուկին լուսահեաւ .  
 Եւ զշայաստան ըսկայապէս երկայնեալ  
 Ընդ արևմուտըս տեսանէր լուսափայլ .  
 Եւ կարկառեալ անձկաւէտ սիրտ ՚ի բերան  
 ՚ի գլուխ հայոց դիտէր տաճար երկնանման .  
 Եւ անդ կանգուն արք անմահից զուգափառ  
 ՚ի Պահաւէն մեծէ ցարին Մըմիթար .  
 Սահակ , Մեսրոպ մըշակք տառից Աստուծոյ .  
 Պատմաբանից մեր հայր Խորեան ծերն արգոյ :  
 Անդ Եղիչ գուղոր ՚ի բարբառ հըռեատոր ,  
 Յունացն Այսաղթ , և երկնաձեմն անդ Գրիգոր .  
 Սիրակարչալըն Ծնորհալի քացրաբան ,  
 Եւ արծուեթուիչ պէերձ գիտապէտ Լամբրոնեան .  
 Եղծիչ գենից մըտահարուտա Կողբացին ,  
 Անդ Կոմիտաս , Յովհանն , Մամբրէ և Կորիւն .  
 Ոյց պարմանիք յերկնից ուազին վառեալ սէր  
 Խունկ ածէին՝ ՚ի պրակս երդուեալ նոցին ծեր :  
 Եւ անդ յաշաց վեհիցն և լուռ ՚ի քարտէն  
 Հարան ՚ի սիրտ սոցա շանթիք բոցեղէն .  
 Եւ ՚ի նոցունց գետահետեալ հրածորան  
 Ընդ բովանդակ հայաստանեաց գայր իրան :  
 Յայնժամ ՚ի վեր վազեալ Ոգին յաթոռոյն  
 Երդուաւ ՚ի թագն , ՚ի շուք անմահ Ճակատուն ,  
 Եթէ յաւերժն իմ հայաստան գեռ ողջ է . —  
 Եւ կըրկնեցին երկիր ուերկինք , թէ Ողջ է :

## ԱՌԱԿ

## Լըրտէս և Լյաղող :

Արհամարհէ հպարտն որում ոչ կարէ հասանել :  
 Առվալուուկ լեալ աղուէս ,  
 Բնդոստ ՚ի վեր ուժգնապէս  
 Բարձր ՚ի յայգւոջ խընդրէր Ճիռ .  
 Ճիռ անհաս յիւրն ՚ի խընդիր ,  
 Կացեալ անտի ՚ի բացեայ ,  
 Շե է հասեալ ասէ դա .  
 Ոկամիմ առնուլ ՚ի Ճաշակ  
 Օողկոյզըդ զայդ դեռ ըզիսակ :  
 Արք անգոսնենըն բանիւք  
 Յոր ոչըն գոն ծեռլընհաս ,  
 Բնձանց իւրեանց առ ՚ի խրատ  
 Համարեսցին զառակս այս :  
 ՓԵԴՐՈՒ